

“ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱԳՆԱՊԸ,”

Զակերտաւոր այս կարգախօսը Հայ Մամուլի էջերէն, ինչպէս մեզի ծանօթ ազգային շրջանակներէ, կը կազմէ ոչ միայն առօրինակ խօսակցութեանց եւ մտահոգութեանց նիւթ մը, այլ եւ կը ներկայացուի իբր համազգային տագնապ :

Երուսաղէմի Հայոց Ղանքին նման Հաստատութիւն մը, ուր խառնուածքներու եւ դատելու եղանակներու տարբերութիւնը տակաւ շատցող թիւին եւ մտայնութեանց նետ համեմատական կը մնայ, յանախ թատր կրնայ դառնալ նախանձայոյգ եղելութեանց՝ եթէ միմեանց նկատմամբ եղբայրական մէր ու վստահութիւն, եւ անվերապահ հնազանդութիւնը վանական վերին իշխանութեան, չկազմեն ամէնօրեայ նուիրական օրակարգը այս Հաստատութեան : Մասնաւրելով մեր խօսքը վանքի ծանօթ խնդիրներու շուրջ, աւելորդ չինք նկատեր յիշեցնել թէ այն քանի մը իրողութիւնները որոնք կրնան մեկնակէտը նկատուիլ ներկայ «տագնապին», մեր տնտեսական տարեգլխու (Մայիս 1) ամէնամեայ պարտաւորիչ իրադարձութիւններ են : Միաբ. Ընդհ. Ժողովի անդամները, միշտ նախանձախնդրութեամբ կը մասնակցին այդ ժողովներուն, երեւան բերելով զօրաւոր հոգածութիւն, վանական քազմենս գործունէութեանց տարեկան հաշուեկշունի մէջ : Բայց այդ նախանձախնդրութիւնն ու եռանդ ցուցադրողները, ցարդ միշտ պահած էին հեղինակութեան եւ կանոնի նկատմամբ իրենց կարելի ակնածանքն ու պատկառանքը, չսահելու եւ մանաւանդ չսահեցնելու խնդիրները իրենց օրինական ներքին ու արտաքին պայմաններէն եւ սահմաններէն դուրս : Այս տարուան եղածը զանցառութիւն մը պէտք է նկատել Ս. Աթոռոյ հեղինակութեան եւ կարգ ու սարքին զէմ, կարգ մը վանականներու կողմէ, որոնք ժամանակաւոր եւ առերեւոյթ մեծամասնութեան մը ապաւինած՝ յաւակնեցան վերիվայր շրջելու փորձ մը ընել այս դարաւոր Հաստատութեան կարգ ու սարքը :

Եթէ մեզի թոյլ կուտանք այս էջերէն խօսիլ վանական ներքին այս խնդիրներու շուրջ, որոնք ինչ նկարագիր ալ որ հազնին եւ եղոյթներու ալ յանգին կը մնան վանական, վասնզի անոնք իրենց սովորական եւ օրինական հունչն եւ հանգամանքէն դուրս հանուեցան, մինչեւ Բարձրագոյն դատարանը երթալու համար, եւ այլազէմ ու այլակերպ ներկայացումներով թիւրեցին եւ գայթակեցուցին Ազգին այս նուիրական Տանը նկատմամբ մօտիկ ու հեռաւոր, բարի եւ սրտցաւ հոգիները :

Արտասահմանի Հայ Մամուլի ներկայացուցիչներէն ոմանք դժբախտաբար արծագանգ եղան խնդիրները իրենց ուղածին պէտք ներկայացնել ուղղողներուն : Ու երբ կարգ ու սարքը եւ ներքին խաղաղութիւնը պահպանելու համար նորին Ամենապատուութիւն Մըրազան Պատրիարք Հայրը եւ Ս. Աթոռոյ Տնօրէն ժողովը ստիպուեցան ի գործ դնել Միանց հեղինակութիւնն ու իշխանութիւնը, պատժելու համար նախակին Պարոյր Վրդ. Միասնան կարգազրկութեամբ եւ կախակայելով Տնօրէն ժողովոյ երկու անդամներ Շաւարշ եւ Հմայեակ Վարդապետները, վանական ներքին կարգապահութեան վերաբերեալ այս խնդիրը, արտաքին կարգ մը միջամտութիւններէն քաջալերուած, որոնք զուր պղտութելու փորձ մը ըրին, դարձաւ մտահոգիչ, Ազգին խնդմտանքը խռովելու աստիճան :

Մամուլի արտայայտութիւններու նկատմամբ մեր ըսելիքը կը վերապահնենք իր կարգին ու կը փութանք ներկայացնել ինչպէս որ է ան իրականին մէջ, շեշտելով անգամ մը եւս, թէ այս կարգի խնդիրները վանական ներքին հարցեր են առաւելապէս եւ կը վերաբերին միայն Վանական Իշխանութեան կարգադրութեան : Կուտանք դէպահէս եւ կը վերաբերին միայն Վանական Իշխանութեան կարգադրութեան : Նրանք առաջ ները : Առաջին նիստին Օրակարգը կը կազմէին,

1. — Տնօրէն ժողովոյ Վարչական եւ Ելեւմտական Համարատուութիւնը 1 Մայիս 1942 — 30 Ապրիլ 1943 Տարեշրջանի :

2. — Ելեւմտացոյց 1 Մայիս 1943 — 30 Սպրիլ 1944:

3. — Ընտրութիւն՝ Տնօրէն Ժողովոյ իրենց երկամինայ պաշտօնավարութեան զրցանը աւարտող երեք անդամոց տեղ նոր անդամներու:

յԱտենի Միաբ. Ընդհ. Ժողովոյ կարգացուեցաւ Տնօրէն Ժողովոյ տարեկան Համարատուութիւնը գլուխ առ գլուխ՝ Վարչական եւ Ելեւմտական երեսներով, եւ այս մասին վիճաբանութիւնը բաց յայտարարուեցաւ ըստ սովորականին: Քննադատները որոնք նախօրօք պատրաստած էին արգէն իրենց ըսելիքն ու ընելիքը, անպատշաճ լեզուով եւ օրակարգին հետ առընչութիւն չունեցող հին եւ անձնական խնդիրներու ակնարկութիւններով, նախատական արտայայտութիւններ ունեցան Տնօրէն Ժողովոյ անդամներու, կարգ մը պաշտօնեաներու եւ նոյնիսկ Սրբազն Պատրիարք Հօր դէմ, եւ այս բոլորը առանց իրաւունքի: Ու երբ կարգ մը ատենախօսներ, ի մասնաւորի Տնօրէն Ժողովոյ անդամներ, ուղեցին խօսք առնել պատասխանելու համար եղած քննադատութիւններուն եւ լուսաբանելու ժողովը, դիտողութեան եւ յարձակումներու առարկայ եղած խնդիրներու շուրջ, գլխաւոր քննադատները ետ առին իրենց ըսածները Տնօրէն Ժողովոյ Համարատուութեան մասին եւ առաջարկեցին որ դադրին վիճաբանութիւնները եւ Ընդհ. Ժողովոյ քուէին ենթարկուի Համարատուութիւնը: Ընդդիմադիրները այս քուէարկութեան մէջ յաջողեցան մեծամասնութիւն ըլլալ, վասնզի Տնօրէն Ժողովոյ անդամները իրենց Համարատուութեան մէջ չունէին քուէի իրաւունք: Այսիրազ հակառակ ի գործ դրուած բռնադատումն եւ ապօրինութեան, վասնզի առաջին՝ Տնօրէն Ժողովոյ անդամներուն առիթ չտրուեցաւ քերելու իրենց լուսաբանութիւնները, եւ երկրորդ՝ գլխաւոր քննադատները յատենի Ժողովոյ ետ առնելով հանդերձ իրենց ըսածները՝ դարձեալ չվաւերացուցին Համարատուութիւնը: Եւ այս առաջին արարը եղաւ կազմակերպուած անկարգութեան:

ՆԵԽՏ Բ. 24 Մայիս 1943, Միաբ. Ընդհ. Ժողովոյ Բ. Նիստին Օրակարգն էր ամբողջական ընտրութիւնը Տնօրէն Ժողովոյ վեց անդամներուն, Սրբազն Պատրիարք Հօր եւ Լուսարարապետի ներկայած կրկնանուն ցանկէն:

Կատարուեցաւ այս մասին գաղտնի քուէարկութիւն եւ ծայներու մեծամասնութեամբ Տնօրէն Ժողովոյ անդամ ընտրուեցան փոխան վեցի, երեք հոգի միայն, Շաւարշ, Յուսիկ եւ Հմայեակ Վարդապետները: Երկրորդ քուէարկութեան, ընդդիմադիրները որոնք յաջողեր էին երկու անձեր որսալ իրենց կողմ, կարգ մը շացուցիչ խոստումներով, ներմակ քուէներով արգելք եղան Տնօրէն Ժողովոյ միւս երեք անդամներու ընտրութեան, եւ պահանջեցին որ նոր ցանկ քերուի, անոր վրայէն շարունակելու համար Տնօրէն Ժողովոյ պակասեալ երեք անդամներու ընտրութիւնը: Հոս այս ընտրութեան կերպի մասին վէճ յարուցուեցաւ եւ կարգ մը ատենախօսներ իրաւամբ դիտել տուին, հիմնուած մեր կանոնի 29րդ Յօդուածի տրամադրութեան վրայ, թէ Ժողովը իրաւունք չունի մերժելու Սրբազն Պատրիարք Հօր եւ Լուսարարապետի ներկայած ցանկը, քանի որ Տնօրէն Ժողովոյ ամբողջական ընտրութեան պարագային՝ ընտրելեաց ցանկին պատրաստութեան իրաւունքը եւ մատուցումը կը պատկանի միայն Սրբազն Պատրիարք Հօր եւ Լուսարարապետին:

Սակայն հակառակ կանոնական եւ աւանդական այս հասկնալի եւ որոշ հասկացողութեան, ընդդիմադիրները որոնք յաջողեր էին այդ նիստին մեծամասնութիւն կազմել, որոշեցին որ Տնօրէն Ժողովոյ երեք նոր անդամները Սրբազն Պատրիարքին եւ Լուսարարապետին հետ միասին Ընդհ. Ժողովին Տնօրէն Ժողովոյ ամբողջացուի իր եւ Լուսարարապետի կողմէ Ժողովին մատուցուած ցանկին վրայէն:

Սակայն հակառակ Սրբազն Պատրիարք Հայրը Միաբ. Ընդհ. Ժողովոյ այս որոշումը ստանաէ վերջ, մասնաւոր գիրով մը յանձնարարեց որ Ժողովը ինքզինք հակականոնական ընթացքի մը մէջ չդնէ, հրահանգելով նոյն ատեն որ Տնօրէն Ժողովոյ ընտրութիւնը ամբողջացուի իր եւ Լուսարարապետի կողմէ Ժողովին մատուցուած ցանկին վրայէն:

Սակայն հակառակ Սրբազն Պատրիարք Հօր գրաւոր յորդորին եւ հրահանգին, ինչպէս նաեւ Կանոնի բացորոշ տրամադրութեան, ընդդիմադիրները կրկին անդամ որո-

շում անցուցին ստիպելու Սրբազն Պատրիարք Հայրը որ նոր ցանկ բերէ , պատրաստուած Տնօրէն ժողովոյ նորընտիր երեք անդամներու նետ միասին :

Ասիկա եղաւ Կանոնագիրը ըստ կամ այլայլելու երկրորդ արարքը , որ բացորոշ կերպով կ'անտեսէր Պատրիարքական Հեղինակութիւնը և Լուսարարապետի իրաւունքը :

ՆԻՍՏ Գ. 27 Մայիս 1943, Նորին Ամենապատուութիւն Սրբազն Պատրիարք Հայրը չափազանց յուզուած ժողովներու այս անախորժ վիճակէն , վտանգաւոր տագնապի մը (crise) ենթարկուեցաւ . զիշերանց կանչուեցաւ Սրբազնին անծնական Բժիշկը՝ Տօրթ. Վ. Գալաքան որ յետ քննութեան հաստատեց թէ Սրբազնին տագնապը արդիւնք է յուզումներու և զրաւոր արձանագրութիւն թողուց որ Սրբազն Հիւանդին չնաղորդուի զինք յուզող ու եւէ խնդիր , մինչեւ որ մեզմանայ քէնը և կարելի ըլլայ Նորին Ամենապատուութեան զբաղիլ վանական խնդիրներով : Յաջորդ նիստին Ատենապետը ժողովին կը հաղորդէ Սրբազն Պատրիարք Հօր վիճակը և Բժիշկին հրահանգը , որուն պատճառաւ կարելի չէր եղած Սրբազն Պատրիարքին մատուցանել Ընդհ. Ժողովոյ որոշումը ի մասին Տնօրէն ժողովոյ նշանակեալ անդամներու ընտրութեան : Ընդդիմադիրները աղմկեցին , քննադատեցին , հայոց եցեցին եւ այդ երարանցումին մէջ կարելի չըլլալով շարունակել ժողովը , կը փակուէր այդ նիստը եւս :

ՆԻՍՏ Դ. եւ Ե. 15-18 Յունիս 1943, Նախորդ Նիստէն երկու շաբաթներ վերջ , Բժիշկին արտօնութեամբ Սրբազն Պատրիարքին մատուցուեցաւ Ընդհ. Ժողովոյ վերոյիշեալ որոշմագիրը : Սրբազն Պատրիարք Հայրը երկրորդ զիրով մը Ընդհ. Ժողովին յղեց իր եւ Լուսարարապետի միայն իրաւունք եղող ցանկը , զրելով թէ «Ընդհ. Ժողովը իր նախընթաց նիստին մէջ առանց ուեւէ կանոնական հիմքի , միայն եւեք հոգի ընտեց այդ ցանկէն . ուրաքանչ Ս. Աքուր ունենայ իր օրինաւոր Վարչուրինը եւ զործերը կարգադրուին ու սնենութիւն եւ անազար պահուի Ս. Աքուր վարքն ու վայելած բարի համբաւը , կը ներկայացնենք նոյն ցանկը հրահանգելով սիրովաբար որ ամբողջացուի Տնօրէն Ժողովոյ պակասեալ անդամներու ընտրութիւնը այս ցանկին վայելն :

Ընդհ. Ժողովի մէջ ընդդիմադիրները սակայն փոխանակ Սրբազն Պատրիարք Հօր որկած ցանկով եւ ընտրութեամբ զբաղելու , սկսան ամբաստանել ժողովին Ատենապետը , որ Ընդհ. Ժողովի այդ որոշումը ճիշտ ժամանակին չէր յանձնած Սրբազն Պատրիարք Հօր : Զուր անցան Ատենապետին եւ ուրիշ ժողովականներու խօսքերը թէ այդ յապաղումը Բժիշկին հրահանգով էր եղած , վասնզի Սրբազն Պատրիարքը իր անցուցած քէնին պատճառաւ երկու շաբաթներ վերջ միայն ի վիճակի կ'ըլլար զբաղելու այս խնդիրներով : — Սակայն ընդդիմադիրները չուզեցին համոզուիլ եւ վատահութեան քուէ առաջարկեցին Ատենապետին դէմ . Ժողովը մեծամասնութեամբ վստահութիւն յայտնեց Ատենապետին . իսկ ընդդիմադիրները ժողովը խանգարելով , աղմկայոյգ մեկնեցան : Այսպէս փակուեցան երկու այս նիստերն ալ :

ՆԻՍՏ Զ. 19 Օգոստ. 1943, Ընդհ. Ժողովոյ այս նիստը տեղի ունեցաւ Նախընթաց Նիստէն աւելի քան երկու ամիս յետոյ , Միաբանութեան զիտակից անդամներու դիմումին եւ խոստումին վրայ Սրբազն Պատրիարք Հօր , լրացնելու համար ընտրութիւնը Տնօրէն ժողովոյ երեք պակասեալ անդամներուն :

Այս Նիստին , ընդդիմադիրներէն ինը հոգի , Ժողովին չեկան , իրենց ստորագրութեամբ զիր մը զրկելով Սրբազն Պատրիարքին , առարկելով նախ՝ թէ իրենց ուշ ըըրկուած էր Ընդհ. Ժողովոյ կոչնագիրը , երկրորդ բողոքելով թէ Ս. Պատրիարքը ինչո՞ւ չէր զործադրեր նախորդ ժողովին որոշումը , եւ թէ Տնօրէն ժողովի նորընտիր երեք անդամներն ալ պէտք է մասնակցէին ցանկի պատրաստութեան : Ընդհ. Ժողովը յետ երկար խորհրդակցութեան ճիշտ եւ իրաւացի չգտաւ այս բողոքը , եւ վերադառնալով իր Օրակարգին Տնօրէն ժողովոյ անդամ ընտրեց Հոգեշնորհ Տ. Գէորգ , Տ. Պարգեւ եւ Տ. Հայրիկ Վարդապետները , Սրբազն Պատրիարք Հօր եւ Լուսարարապետի նախապէս ներկայած ցանկին վրայէն , ամբողջացնելով այս կերպ ամիսներէ ի վեր ծզգուող եւ անաւարտ մացած Տնօրէն ժողովոյ կազմը :

ՆԻՍՏ Է. 20 Օգոստ. 1943, Նախորդ Նիստին , Տնօրէն ժողովոյ նորընտիր ան-

դամներէն Տ. Յուսիկ Վրդ. Ա. Խափիսան մատուցած էր իր հրաժարականը, զոր ժողովը ընդունած էր : Այս նխտին մէջ Ընդհ. Ժողովը Յուսիկ Վրդ.ին տեղ ընտրեց Հոգ. Տ. Ներսէս Վրդ.ը, յևոյ օրոշեց որ երեք անձերէ բաղկացած Յանձնախումբ մը ընտրուի, քննելու համար Զ. Նիստի օրոշումներուն դէմ բոլորող ինը Վարդապետներու զիրը :

ՆԻՍՏ Բ. 23 Օգոստ. 1943. Յանձնախումբը յևս մանրագննին ըննութեան, բերաւ իր հետեւեալ եղրակացութիւնը Ընդհ. Ժողովոյ, բոլորողներու մատնանշած հինգ կէտերուն ի պատասխան :

— Նորին Ամենապատուութիւնը համաձայն Միար. Կանոնի Յօրդ Յօդուածին աւելի քան 24 ժամ առաջ յանձնած է ժողովի Օրակարզը որպէսզի զրով ծանուցուի իւրաքանչիւր ժողովականի : Բայց Ընդհ. Ժողովոյ Դիւանը չափով մը թերացած է կոչնազիրը փութով ցրուելու մէջ, որուն համար Պատկ. Ընդհ. Ժողովը իր դիտողութիւնը ներկայացուց Դիւանին, ու պահանջեց որ ուրիշ անգամ աւելի փութկոտ եւ նշդպակի գտնուի ան: (Միար. Ընդհ. Ժողով 1943-44 ՆԻՍՏ Զ.) :

— Նորին Ամենապատուութիւնը արդէն իսկ ընտրուած ժողովականները ժողովի չէ հրաւիրած մօտաւորապէս երեք ամիսներ, եւ չէր կրնար հրաւիրել, քանի որ Տնօրին ժողովի կազմը չէր ամբողջացած ըստ տրամադրութեան Միար. Կանոնի 29րդ Յօդուածի :

— Նորին Ամենապատուութիւնը Միար. Ընդհ. Ժողովոյ «անդամոց ոմանց բացակայութենէն չէ օգտուած խուսափելու համար Իր դէմ կազմուելիք մեծամասնութենէ մը» եւ Ժողովի հրաւիրած է բոլոր Հոգեցնորհ Հայրերը, եւ ոչ թէ միայն զանոնի «որոնք պիտի ժառայէն իր անձնական նպատակներուն»:

— Նորին Ամենապատուութիւնը «Միար. Կանոնի 29րդ ինչպէս նաեւ Կանոնադրութեան 48րդ Յօդուածները բռնաբարելով» վեցանուն ցանկը չէ կազմած: Այդ վեցանուն ցանկը կը ներկայացնէ Միար. Ընդհ. Ժողովոյ Մայիս 24ի Նիստին ընտրական քուէարկութենէն յևոյ համեմատականի մնացած վեց թեկնածուներու անունները: Նորին Ամենապատուութիւն այդ Նիստին ընտրուած երեք ժողովականներով նոր վեց անուն ցանկ մը կազմելու օրոշումը չգործադրելու ազատ էր, նկատելով որ այդ որոշումը ոտնձգութիւն մըն էր իր Պատրիարքական իրաւասութեան դէմ եւ հակառակ՝ Միար. Կանոնի 29րդ Յօդուածին:

— Նորին Ամենապատուութիւն «ի շարս Միարանից Ընդհ. Ժողովի չէ հրաւիրած Ս. Աթոռոյ Սւագ-Մարկաւագները եւս», նկատելով որ Կանոնի ակնարկուած Յօրդ Յօդուածի լման գործադրութիւնը իր գահակալութենէն տարիներ առաջ զարքած էր արդէն. վասնզի զանազան արդարացուցիչ պատճառներով, իր Երջանկայիշատակ նախորդներէն Դուրիհան Պատրիարքը տնօրինած էր որ Մարկաւագները պահեն իրենց ընտրողի իրաւունքը միայն եւ ոչ ընտրելիի. իսկ Գուշակեան Պատրիարքը սահմանափակած էր Մարկաւագաց Ընդհ. Ժողովի մասնակցութիւնը՝ միայն Պատրիարքի, Պատրիարքական Տեղապահի եւ Լուսարարապետի ընտրութեանց պարագաներուն (Տե՛ս 1934-1935 ՆԻՍՏ Բ.):

Յանձնաժողովը իրաւամբ կ'եզրակացնէր թէ Նորին Ամենապատուութեան հրաւիրած Ընդհ. Ժողովը օրինական էր, թեկնածուներու ցանկը նմանապէս օրինաւոր էր, Ընդհ. Ժողովը օրինաւորապէս կազմուած էր, ինչպէս ցոյց տուին վերոգրեալ բացատրութիւնները: Հետեւաբար Օգոստոս 19-ին կատարուած ընտրութիւնը օրինաւոր էր ըստ ամենայնի:

Յանձնաժողովը հետեւաբար կը հաստատէր թէ,

— Օգոստոս 19-ի ընտրութիւնը չէր կրնար չեղեալ նկատուիլ:

— Մարկաւագաց մասնակցութեան վերաբերմամբ տիրող սովորութեան պահպանումը աւելի օգտակար է Ս. Աթոռոյ համար:

— Թեկնածուներու ցանկին պատրաստութիւնը եղած է Միարանական Կանոնաց համաձայն:

Վերոգրեալ բացատրութիւնները բաւական էին ցոյց տալու որ Նորին Ամենա-

պատութիւնը պատրաստակամ զանուած է բանիւ եւ գործով, Ա. Աթոռոյ Կանոնները գործադրելու «զորս պահելու ուխտ ըրած է առաջի Ա. Սեղանոյ»:

Ընդհ. ժողովը իր Ը. Նիստին մէջ, 23 Օգոստո 1943, իւրացուց Յանձնախումբի բնութեան ույս արդիներ եւ ըլեց զանոնի նոյնուրեամբ բողոքողներուն, ի պատասխան իւնից բողոքագրին:

Այսկերպով կը վերջանար աւելի բան երեք ամիսներ տեսող ապօրինի եւ ամուլ պայքարը ընդդիմադիմներու, եւ Միաբ. Ընդհ. ժողովը իր այս Ը. Նիստին մէջ ամբողջովին կը դատապարտէր զիրենը իրենց անհարկի եւ ապօրէն պահանջներուն մէջ եւ անարդար վերագրումներուն համար:

Բ

ՆԻԱՏ Թ. Ժ. ԺԱ. ԺԲ. ԺԳ. եւ ԺԴ.

«Վանիք տագնարակի այս առաջին վարագոյրէն վերջ, երբ կիրքերը մեղմացած եւ խնդիրները աւելի յատակուած կը թուէին. Միաբ. Ընդհ. ժողովը վերակազմած ըլլալով իր Տնօրէն Վարչութիւնը, գործի մկան: Եւրացուց յաջորդ տարուան ելեւմտացոյցը, որ հինգ ամիսներէ ի վեր վերտիշեալ խնդիրներուն պատճառաւ տակաւին վաւերացման չէր ենթարկուած, եւ ծախսերը նախորդ տարուան ելեւմտացոյցին համեմատ կը տրնտեսուէին, ի Նիստ զումարուեցաւ 11 Հոկտ. 1943-ին, եւ իր Թ. Ժ. ԺԱ. ԺԲ. ԺԳ. ԺԴ. Նիստերուն մէջ ըննեց 1943-1944 տարուց ելեւմտացոյցը իր արդեանց եւ ծախուց բաժիններով, եւ ըրաւ անհրաժեշտ ու սովորական կարգ մը սրբագրութիւններ: Ասոնց կարգին ընդդիմադիմները օգտուելով կարգ մը բացակայութիւններէն պարտադրեցին ժողովին հետեւեալ անպատճի որոշումներ:

Կը միշտակենը զանոնք միայն՝ որոնք խնդրոյ առարկայ եղան բողոքողներէն, գործադրուած ըլլալուն համար Սրբազն Պատրիարք Հօր եւ Տնօրէն Վարչութեան կողմէ:

1. Սրբազն Պատրիարք Հօր համար միայն մէկ հիւանդապահ պահուի, ամսական 15 ոսկիով:

2. Սրբազն Պատրիարք Հօր կերակուրը պատրաստուի վանքի խոնանցին մէջ:

3. Ժողովը չնշեց Սրբազն Պատրիարք Հօր խոնարարի ամսականը:

4. Ժողովս մերժեց կալուածոց քարտուղարի տարիկանը Լ. Պ. 120:

5. Որոշուած էր նաև որ, երուազէմի կալուածոց գործը յանձնուի Տնօրէն ժողովոյ կողմէն ընտրուած երեք վարդապետներու: Ընդհ. ժողովոյ այս որոշումը որ ընտառատութեան զլխաւոր առանցքը կը կազմէր բողոքողներու խմբակին, գործադրուած է Սրբազն Պատրիարք Հօր կողմէն, կանոնական նշգումով մը, երկու անձեր որոշելով իր կալուածական Յանձնախումբի անդամներ գործակցելու համար Տեսչին հնու:

Նորին Սմենապատութիւն Սրբազն Պատրիարք Հայրը ապագայ անպատճիութեանց դուռ չբանալու համար, նիշտ չը նկատած Ընդհ. ժողովոյ այս որոշումներէն ումանք գործադրութեան զնելու, որովհետեւ այս անզամուան Ընդհ. ժողովը, յանիրաւի ինքզինքին իրաւունք էր տուած, քուչարկելու որոշումներ, որոնք Վարչական Մարմին, այսինքն Տնօրէն ժողովոյ իրաւասութեան մէջ կ'իյնային. Եւ Նորին Սմենապատութիւնը կանոնի եւ որոշումներու նկատմամբ իր ունեցած բացարձակ իրաւասութեանց եւ զանոնք նշգորէն գործադրելու ուխտին համեմատ էր որ կը շարժէր: Մնաց որ, Կալուածոց Տեսչութեան վերաբերեալ առաջարկին հանդէպ Սրբազն Պատրիարք Հօր ցոյց տուած կանոնական վերապահումէն զատ, միւնիերուն կարգադրութեան համար Սրբազն Պատրիարք Հայրը յարմար նկատեց որ Տնօրէն ժողովը զինքը դարձանող Բժշկին հետ խորհրդակցարար կարգադրէ այդ մասին ինչ որ անհրաժեշտ էր:

Սակայն յագուրդ չգտած կիրքերը պոռթկալու ելք կը փնտուէին:

Ընդհ. ժողովներու այս որոշումներէն տասը օր վերջ, ընդդիմադիմներէն 13 հոգիներ հաւաքուած, Սրբազն Պատրիարքին կը ներկայանան, առանց կանխաւ իմացնելու, կը պահանջեն Նորին Սմենապատութիւնէն որ գործադրէ Ընդհ. ժողովոյ վերո-

լիշեալ որոշումները : Մրբազան Պատրիարքը իրենց կը պատասխանէ թէ Ինք «կը գործադրէ այն որոշումները միայն՝ որոնք համաձայն են մեր Կանոնին եւ դէմ չեն վանդին շահերուն՝ որոնց անվիթար պահպանութեան համար ըրած է Ինք իր ուխտը» : Ընդդիմադիրներէն մէկը առաջ անցնելով, կը պատասխանէ Մրբազանին թէ՝ «իրենք տար զլուխ երիտասարդներ են, պատասխանառու չեն իրենց ըրածին» : Սակա 15 վայրկիան ժամանակ կուտան պահանջելով Մրբազանէն Յուշատումս մը որ անյապաղ գործադրուէին Ընդին. Ժողովոյ այդ որոշումները : «Ես ստիպման տակ ոչինչ կը զբամ» կը պատասխանէ Մրբ. Հայրը :

Բողոքողներու այս ընթացքը յտառմ յետոյ նուազում, եւ ապա սրտի ունչ կը պատճառէ Մրբազան Պատրիարք Հօր : Գիշերուան ժամը 9.30-ին կը կանչուի Տօքթ. Վ. Գալպեանը, որուն խնամքներուն շնորհիւ հազիւ կարելի կ'ըլլայ ազատել Մրբազանը : Սա առթիւ Տօքթորք Տնօրէն ժողովին կը մատուցանէ զիր մը, հաստատելով թէ ունչին պատճառը ցոյցն էր եղած, եւ եթէ նման սպառնալիքներ կրկնուին վտանգելու համար Մրբազան Հիւանդին կեանքը, առոր միակ պատասխանառուն Տնօրէն ժողովը պիտի նկատուէր : Եւ թէ հակառակ պարագային ինքը պիտի ստիպուէր անհրաժեշտ միջոցներ մտածել, յարգելի Հիւանդը պաշտպանելու համար : Տնօրէն ժողովը իր յաջորդ Նիստին մէջ լուրջ նկատողութեան առաւ Տօքթորին այս տեղեկազիրը, եւ որոշում կայացուց որ Մրբազանին ներկայանալ ուղղները կանխապէս պարտաւոր էին առնելու Մրբազան Պատրիարք Հօր հաւանութիւնը :

Քանի մը օրեր վերջ, հակառակ այս որոշումին, Նոյեմբեր 9-ին խոռվարանները Պատրիարքարան կը հաւաքուին արգիլելու համար Տնօրէն ժողովոյ գումարումը : Ժողովականներէն ումանք կը զգան ըլլալիքը եւ կը մեկնին : Յուցարարները յետոյ Լուսարարապետին կը հանդիպին եւ կը ստիպեն զինքը որ իրենց հետ միասին ժողովասրահը գայ : Հոյն զինք շրջապատած՝ կարգ մը սպառնալիքներէ եւ անարգական արտայայտութենչ վերջ, Տնօրէն Խորհրդոյ ժողովասրահը կը գոցեն եւ բանալին իրենց հետ առած կը մեկնին :

Յաջորդ օրը Նոյեմբեր 10-ին, Պատրիարքարանի դիւանատուններուն առջեւ կը հաւաքուին խոռվարարները, կ'արծակին պաշտօնիաները եւ կը գոցեն պաշտօնատունները : Յետոյ Պատրիարքարանի արտաքին դրան առջեւ խմբուած՝ անընդհատ կը հնչեցնեն զանգակը : Հիւանդապահները չեն բանար Պատրիարքարանի դուռը, ու Լուսարարապետին կ'իմացնեն եղելութիւնը : Լուսարարապետը մտածելով որ այդ ներխուժումէն եւ ըլլալիք սպառնալիքներէն Մրբազանը կրնայ վտանգուիլ, կը ստիպուի ոստիկանութեան դիմել :

Նոյեմբեր 11-ին խոռվարարները երկորդ փորձ մը կ'ընեն Տնօրէն ժողովոյ Նիստերը դադրեցնելու : Յաջորդ օրը Մրբազանին կ'իմացնեն եղելութիւնը, որ Տնօրէն ժողովոյ անդամներուն հետ խորհրդակցարար կ'որոշեն որ քանի մը օրուան համար ոստիկան մը հսկէ, որպէսզի զալիք անպատճենութեանց առջեւը առնուի :

Նոյեմբեր 22-ին խոռվութիւնները կը շարունակուին, Մրբազան Պատրիարք Հայրը կը ստիպուի կարգազրկութեամբ պատժել խոռվարար խմբակին պետ՝ եւ այս բոլոր անհանոյ արարքներուն զլխաւոր նեղինակը՝ Պարոյր Վ. Ռ. Մինասիանը, նկատի ունենալով իր տար տարիներու անցեալը, եւ մանաւանդ վերջին տարուան ընթացքին իր ի յայտ բերած ոգին որ կը սպառնար ոչ միայն խանգարելու վանական մեքենան, այլ նաև զիմազեղծելու այս Հաստատութեան կրօնական նկարազիրը :

Իր կողմնակիցները կը բողոքեն Մրբազան Պատրիարքին, յետոյ հեռազրաւ եւ նամակներով կը զիմեն կօմիածին, կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Եղիպատոսի Թեմերուն, ինչպէս նաև երուսաղէմի Կառավարչին, բողոքելով Մրբազան Պատրիարք Հօր արծակած վճռին դէմ : Երկու օր յետոյ Կառավարչիք անծամբ կ'այցելէ Մրբազան Պատրիարք Հօր, իր ցաւը կը յայտնէ եղած անկարգութիւններուն համար եւ Պատրիարքին կը խոստանայ իր եւ Կառավարութեան աջակցութիւնը : Յետոյ արտօնութիւն կը խնդրէ Ս. Պատրիարքէն, խօսելու իրեն զիմոյ Վարդապետները Կառավարչատուն կը կանչուին, Կառավարիչը խիստ կերպով կը յորդորէ զիրենք որ Կարգապահ եւ հնազանդ ըլլան իրենց Պետին եւ ունենան կրօնականի վայել ընթացքը :

Ահա «Երուսաղէմի տագնապը» իր գլխաւոր փուլերուն մէջ, եւ ճշգրիտ ներկայացումով : Զինք ուզեր, ինչպէս ըսփնք, այս էջերէն խօսիլ ներքին այս տխուր իրադարձութիւններու շուրջ, սակայն այնու անհրաժեշտ կը նկատենք անոնց ճշգրիտ պատկերը տալ բոլոր անոնց՝ որոնք կ'ուզեն իրազեկ ըլլալ ճշմարտութեան :

Այս բոլորէն վերջ, չնենք կրնար հոս չյայտնել մեր ցաւը երուսաղէմի կարգ մը ազգայիններուն, որոնք առաւելապէս խմբակցական ողիէ եւ անծնական նկատումներէ տարուած, ուղղակի եւ անուղղակի միջոցներով քաջալերնեցին Իշխանութեան դէմ այս անկարգութիւնը, եւ պատճառ եղան որ երկարածուի ան, երթալու համար մինչեւ Բարձրագոյն Դատարանը :

Տիուր այս իրադարձութեանց ի խնդիր, նախ Եղիպտոսէն, ապա Սիրիայէն, կղերական եւ աշխարհական պաշտօնական մարմիններու ներկայացուցիչներ անպաշտօն եկան, ու սրտցաւօքէն հետաքրքրուեցան եղածներովը, որոնց արձագանքը շատ աւելի եղած էր քան իրականութիւնը, ու տեղւոյն վրայ ստուգեցին եղելութիւնը իր արտաքին եւ ներքին ծալքերովը : Լսեցին երկու կողմերէն, եւ բոլորն ալ, համաձայն իրենց զրաւոր ու պաշտօնական յայտարարութիւններուն, զատապարտեցին խորվարանները կրօնական ու ազգային այս Տանը նկատմամբ իրենց ունեցած ողիին՝ եւ Իշխանութեան հանդէպ ցոյց տուած իրենց հետո կեցուածքին համար : Յորդորեցին որ զիտակցին իրենց դերին, յարգեն այս նուիրական Հաստատութեան վարկը եւ հնազանդին Իշխանութեան, որպէսզի չխոռոչի իրենց նկատմամբ Ազգին խղճմտանքը եւ Աստուծոյ նայուածքը :

Վարժարանի հինգ Սարկաւագները, որոնք անխոհմօքէն միացած էին խոռվարաններուն, տարուած անոնց խոստումներէն, ներողագիր ներկայացուցին Մրրազան Պատրիարք Հօր եւ հեռացան ապստամբ խմբակէն :

Գ

Կուգանքը քանի մը խօսք նուիրելու իրողութեան արձագանգին, Ամիւռոքի Հայ Մամուլին մէջ, որ հանրային կարծիք ստեղծելու եւ զայն զեկավարելու կը ծառայէ ընդհանրապէս . «Երուսաղէմի տագնապին» նկատմամբ ունեցաւ տարբեր եւ ներհակ կեցուածքներ, համաձայն զինք ներկայացնող խմբակցական ողիին եւ ազգային այս կարգի հարցերը դիմաւորելու մնթութին :

Յստուքէր իր «Տագնապի մը առջեւ» խմբագրականով, արդար եւ սրտցաւ ողիով կը փափաքէր որ կրօնական ու ազգային այս Հաստատութեան նկարագիրը գործի կամ շահու հաղորդութեամբ հաւաքուղներու արտայայտութիւն մը ըլլար, այլ նուիրումի ուխտով զաշնրուած եղբայրութիւն մը, որ պիտի ջանար վերածելու կրօնական այս Ուխտը ոչ միայն նոգեւոր միթիարութեան մշտանորոգ աղրիւրի մը, այլ նաև բարոյական դաստիարակութեան եւ մտաւոր ու ազգային մշակոյթի վառարանի մը :

Սակայն արդար ու նիշտ չէին իր այն արտայայտութիւնները, թէ կրօնական, բարոյական եւ ազգային զգացումներու հետ միասին՝ անտեսուած են Օքններն ու Կանոնները : Զինք զիտեր թէ ներքին եւ արտաքին ինչ փաստերու կրթնած, ինքինքին իրաւունք կուտայ Յստուքէր այսկերպ արտայայտուելու . սակայն միակ իրողութիւնը այն է որ յանուն այդ մեծ եւ սրբազն սկզբունքներուն է որ կը մղուի պայքարը, եւ Իշխանութիւնը չէ որ անհաւատարիմ կը մնայ անոնց, ինչպէս ցոյց կուտան ժողովական ատենագրութիւններէն ելուզուած համառօտ բայց ճշգրիտ իրադարձութիւնները :

Անտեսուած չեն Օքններն ու Կանոնը, ոչ ալ խախտած բարոյականը, այս Հաստատութեան ներս : Աւելորդ կը նկատենք այս աւելի քան ստոյգ իրողութիւնները փաստերով պաշտպանել, քանի որ այդ աշխատանքը ըրին արդէն այնքան ծեռնհասութեամբ եղիպտոսէն եւ Սիրիայէն անպաշտօն կերպով Ա. Աթոռս եկած յարգելի ներկայացուցինները : Հակառակ իրողութեանց այս պայծառ կերպարանքին, մենք կը զարմանանք ցինները : Հակառակ կ'արտօնէ ինքինքին «տագնապին» մէջ տեսնելու նաեւ բաժին թէ ինչպէս Յստուքէր կ'արտօնէ ինքինքին «տագնապին» մէջ տեսնելու նաեւ բաժին թէ ինչպէս Պատրիարք կողմեր չկանան պատասխանատուութիւնը իյնար Վանքին Օքննաւոր Իշխանութեան : «Պայմը՝ որուն պատասխանատուութիւնը իյնար Վանքին Օքննաւոր Իշխանութեան : «Պայմը՝ որուն պատասխանատուութիւնը ոչ մէկ ատեն կրնան պայքարի դաշտ բարող կողմեր» չկան, բողոքն ու դժգոհութիւնը ոչ մէկ ատեն կրնան պայքարի դաշտ

դարձնել Հաստատութիւն մը, որուն հիմնական սկզբունքը հնագանդութիւնն է Խշանութեան, Հեղինակութեան: Եթէ դէպքերը զիցին անցան այս սահմանը եւ բողոքը վերածուեցաւ առերևոյթ պայքարի, ասոր պատասխանատութիւնը պէտք է փնտուել բողոքարկուներու մօտ եւ ոչ թէ դարաւոր իրաւունքներու նախանձորդ Վանական Օրինաւոր Խշանութեան: Եթէ կարելի չեղաւ զիրար հասկնակ եւ այդ ոգիին մէջ կարգադրել հարցը, ասոր պատճառը ոչ թէ որովհետեւ խնդիրը բազմերես եւ դժուարալուծելի էր, այլ ընդհակառակի՝ անոր հիմքէն նիհար ըլլալն էր: Մարդիկ երբեմն չեղածէն հարցեր կը ստեղծեն, կիրքի մը գոհացում առաջ եւ կամ յիմարութիւն մը պարտկելու համար:

Սիրելի են Յուրի զգացումներն ու պահանջները կրօնական ու ազգային այս Հաստատութիւններն, սակայն աւելի արդար պիտի ըլլային անոնք, եթէ Յուրի բարձրական հարցը կողմերու վերածած՝ դատաստանի կերպարանը մը տալու, ամէն բանէ առաջ զիտնար վճարել Խշանութեան, Օրէնքին եւ Հեղինակութեան նկատմամբ յարգանքի այն տուրքը, զոր մենք դժբախտաբար յանախ վարժուած չենք վճարելու. եւ հաւասարապէս արդար ըլլալու իր մտածումին մէջ՝ չմնար միայն թէրութիւններ մատնանշողի գերով: Հանրային Օրկան մը երբ քարերէն առաջ եւ կամ քարերու հնտ աղաղակելու կը ստիպուի, պէտք չէ միայն որովհներէն խօսի, որ ամէնայ ցորննի արտը: Ազնուական ու շինարար կերպ մը չէ ասիկա կը խորհնինք. ոչ ալ անկեղծ պաշտպանութիւն մը ազգային զերագոյն զգացումներու եւ արժէքներու ի խնդիր:

Դեռ աւելին, «Պատրիարքի շրջապատը ամրօրէն կառչած է պարիսպներուն», թէ «արտաքին միջամտութիւնները փոխանակ իրարահասկացողութեան՝ բայցայած են բողոքող ճակատը» որուն համար կարծես կը ցափի Յուրի: Թէ «Հայր պէտք է ըլլայ Պատրիարքը որպէսզի միւսները կարենան որդի ըլլալ», ու տակառին այս կարգի մեզադրանքները: Յուրի «Կարմանը» խորագրով Խմբազրականին մէջ, որոնք քննադատութիւնէ աւելի ուրիշ բաններ ըսելու կը հնտամտին, բաններ՝ որոնք ոչ միայն հիմնովին հակառակ են նշարտութեան, այլ նաեւ առնուազն պէտք չէ նկատառուէին ազգային շահերու սպասը ընողններէն: «Կարմանը» այս կարգի տագնապներուն, նոյն չափանիշերով չկենալ է Խշանութեան եւ անոր հերթումը փորձող մարդերու նկատմամբ: Մեր հանրային բարոյականի պարը այսքա՞նն ալ պիտի չըլնար որոշել կամ պիտի չուզեր որոշել:

Զուրին+, ազգային ընդհանուր շահերու եւ բարոյականին աւելի նախանձախնդիր, չբաւականացաւ միայն թէրութիւնները մատնանշելով, այլ զգաց եւ զգացուց մանաւանդ այն մեծ պակասը՝ որ ծնունդ տուած էր այդ անկարգութեան: Առիկա Խշանութեան եւ Հեղինակութեան նկատմամբ ցոյց տրուած թէթեւ վերաբերմունքն էր, ըսելու համար անհնագանդութիւնը: Ուակայն հոս փակագծի մը մէջ, պարտինք ըսելու թէ Զուրին+ը շատ թէթեւ կը կշռէ վերջին քառորդ դարը Հայ Երուսաղէմի կեսնքին վրայ: Անարդար է ստորագնահամաել սերունդը իր ամբողջ կազմին մէջ, որ հասակ առաջ լիշեալ երեք Պատրիարքներու շրջանին: Եթէ այդ սերունդէն ումանք այսօր իրենց պաշտածները այբելու երեւոյթ մը կը պարզեն, յանցանքը տարակոյս չկա թէ մերը չէ:

Զուրին+, դէմ է անկարգութեան եւ անփշանութեան, եւ կը պահանջէ որ ամէն գինով պահպանուի Օրէնքն ու Պատրիարքական Հեղինակութիւնը: Աղջամիտ է այս կեցուածքը, եւ միայն պատիւ կրնայ ըերել հանրային Օրկանի մը: Վանեսի կրօնական եւ ազգային շահերու նախանձախնդիր ոչ մէկ հայ կրնայ թոյլ տալ ինքինքին զօրավիզ հանդիսանալու կարգ ու սարքին եւ Բարձրագոյն Հեղինակութեան մը դէմ եղած ծախող շարժումին կամ կամակոր կեցուածքին՝ որ կը սպառնայ վերիվայր շրջել ոչ միայն մեր հանրային բարոյականը, այլ նաեւ այս պարագայիս, վտանգել դարաւոր մեր իրաւունքները բրիտանէական այս ոստանին մէջ:

Աւելի մէջ հրատարակուած Մեթր Շ. Սեւյնը եւ տեղեկատուութիւնը, որ անդրադարձը կը փորձէր առաւելապէս Վանքի բարոյական ու կրօնական վիճակներուն, նուիրումի յարգանքի եւ ննազանդութեան նոյն այդ պէտքը կը շեշտէին, կոչ ընելով Միաբանութեան որ զբաղէր առաւելաբար ներքին, հոգեկան, մտաւոր ու հաւաքական աշխատանքով, ննազանդ եւ համակամ, իրագործելու այն ինչ որ Ազգը բովանդակ կը

սպասէր այս Հաստատութենէն։ Անկողմնակալ և կրօնազգաց այս արտայայտութիւնները գովելի են իրավէս։

Վերոյիշեալ թերթերու այս արտայայտութիւնները իբրև թելազրանք կամ ակընկալութիւն, առաւելապէս համակրական ու սրտցաւ, կը նկատներ բարի պահանջքը Ս. Սթոռոյ վերանորոգուած կեանքին ի հաշիւ։ Սակայն չենք կրնար դառնութեամբ յմտածել Աշուր շաբաթաթերթի յօդուածներուն, երուսաղէմի հարցին շուրջ, ուր գայթակղութիւն եւ յուի կողմ միայն տեսնելու տրտում, ցաւառիթ ախորժակներ ու հետարքքութիւն միայն զգայի կը դառնան։ «Յանցաւորը դրութիւնն է» առաջնորդականին մէջ, Աշուր նորէն մեղաղբանքներ կ'ընէ Միաբանութեան, Պատրիարքական ընտրութիւններու ծնէի մասին, եթե շատ լաւ զիտէ թէ բաղաքական վերջին իրադարձութեանց եւ Կանոնական փոփոխութեանց պատճառաւ էր որ Սզգը այլնուս նիւթապէս չէր բերեր իր մասնակցութիւնն այս ընտրութիւններուն եւ ոչ թէ «Սզգին միջամտութիւնը թօժափելու ցանկութիւն» ինչպէս կ'ուզէ ըստ Աշուր որուն խմբագիրը այս իրողութեանց շուրջ այդքան մը չգիտնալու չափ «մանուկ», չէ կը խորհինք։

«Հաւատքի պակաս» իր ուրիշ մէկ Խմբագրականին մէջ, նոր հաւատքի եկած այս «մանուկ», անհեթեթ, գոեհիկ, այլ մանաւանդ անխիղմ զգացումով «հաւատքի պակաս» կը տեսնէ Հաստատութեան մը մէջ, ուր ամէն օր այդ հաւատքին սպասը կ'ըլլայ։ Հաւատքի նախանձախնդրութիւնը չէ անշուշտ պատճառը այս տողերուն, վասնզի այդ կարգի պարսաւններուն հեղինակները ոչ անոնց նիշու հասկացողութիւնը ունին եւ ոչ ալ իրական համակրանք կը զգան այդ հաւատքը ունեցող անձերու նկատմամբ։ Աշուր կրօնական եւ ազգային անկեղծ մտահոգութիւններէ մղուած չէ որ կը զրէ այդ յօդուածները, այլ երեմն «բաց նամակ»է մը եւ շատ անզամ գոց նամակներէ թելազրուած։ Մարդ աւելի բան կոյր պէտք է լինի եւ փոքրոզի, ափ մը յարդի ծուխով ամպոտած տեսնելու համար ամբողջ երկինքը։

Իսկ «Անձէն առաջ օրէնքը» եւ «Պատրիարքը իրաւունք չունի վարդապետ մը կարգագրկելու» յօդուածներով Աշուր իր պաշտպանողականը կը հիմնէ դժբախտաբար աւազուտներու վրայ, առանց մտածելու իր ըսածին։ Դիմում կ'ընէ Սզգ։ Սահմանադրութեան եւ մեր Կանոնի հատուկուորք վկայութիւններուն, ապացուցանելու համար թէ Ս. Պատրիարքը կրնայ ամբաստանուիլ «Կանոնազրութեան հակառակ կամ անոր գործադրութեան անհոգութեանը համար»։ Սակայն Աշուր ինչո՞ւ չի հետաքրքրուիր գիտնալու համար նախ թէ Սրբազն Պատրիարք Հայրը նման օրինազանցութիւն մը գործած է։ Երկրորդ՝ կարգագրկման պարագան կրօնական խնդիր մըն է եւ կը վերաբերի միայն Եպիսկոպոսական իշխանութեան եւ ոչ թէ ժողովական որոշումներու, կամ Խմբագիրներու աղաղակին եւ յանուն Սզգին եւ կարգ մը նուիրականութիւններու եղած բողոքն։

Իսկ թէ Ս. Պատրիարքը Հայրը իրաւունք ունի՝ կարգագրկելու մէկը՝ որ արժանի ըրած է ինքզինը այդ պատիմին, ատիկա Եկեղեցական իրաւասութեան կը վերաբերի, եւ Նորին Ամենապատուութիւնը Աշուր ի մասնակին եւ այս մասին եղած տարակարծութիւնները անհմաստ բարբանջանքներ են լու։

Ժողովներ չէ որ կարգ կուտան որպէսզի ժողովներ կարենան զայն ետ առնուլ, այդ Իշխանութիւնը միայն Եպիսկոպոսին է, եւ Ս. Պատրիարքը ի գործ դրած է Իր այդ Իշխանութիւնը «խաղաղ խղճմտանքով եւ իրաւունքով»։ Հետեւ աբար այս մասին եղած տարակարծութիւնները անհմաստ բարբանջանքներ են լու։

Մամուլի այս արտայայտութիւնները մենք կ'ընդունինք որոշ հանդարտութեամբ, որոնց մէկ մասին մէջ լայնօրէն զգալով ազգային համակրանք եւ հաւատարիմ վերաբերում հանդէպ Ս. Սթոռոյ դերին, անոնց մէկ փոքր մասին մէջ զգալով անտեղի, ըկամ, թիւր վերագրումներ, բայց դարձեալ որոշ շահագրգուութիւն հանդէպ այս Աթոռուին, (չենք կրնար այս հանդարտութիւնը տարածել նաեւ Աշուր թերթին որ հիւրնուին, (չենք կրնար այս հանդարտութիւնը տարածել նաեւ Աշուր թերթին որ հիւրնուին, կալած է անստորագիր բան վարդապետներու անունով պարսւապետ մը, մեղանչելով այսպէս հրապարակագրի ամէնէն տարրական պարտականութեան հանդէպ։ Քան վարդապետներ անուններ ունէին անշուշտ, եթէ ունէին, եւ ոչ թէ երկու բառերու ղե-

մակ մը : Անոնք պարտաւոր էին իրենց ստորագրութիւններով երեւիլ, եթէ ունէին, հետեւաբար դիմակներու չնոր պատասխաններ), այս խօսքերը Հայ Մամուլին մէջ մեր հարցի մասին երեւան բերած կեցուածքի շուրջը՝ չըմեղանքի խօսքեր թող չնկատուին: Երուսաղէմի Հայոց դարաւոր Աթոռը ծանր պարտականութիւններ ունենալով հանդերձ, կը սպասէ առնուազն իրաւունքի, արդարութեան զգացում մը՝ մեր ժողովուրդին միտքը առաջնորդելու կանչուած բոլոր սրտցաւ մարդերէն:

Եղէք այս Հաստատութեան նկատմամբ արդար՝ եթէ կը սիրէք կրօնական եւ ազգային այս Աթոռը: Գերագոյն եւ կարելի արդարութիւնը ուրիշ բան չէ բայց եթէ գտնալ հիմնական կարեւորութիւն ունեցող արժէքներուն զոնկ մասնակի պարագաները: Արժէքներու նկատմամբ մեր այս անհասկացողութիւնն է պատճառը յաճախ, տրուած հարցերու շուրջ մեր թիւր եւ անախորժ աղմուկին:

Ս. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԵՒ

ՏՕԿԱԿԱՆ Ք ԵԿ ԲԵՄԱԿԱՆ Ք

* 9 Հոկտ. Եր. — Սուրբ Գևորգ երէկ նախատօնակը, այսօր՝ Ա. Պատարագը մատուցուեցաւ Ղպուց Ա. Գէորգ Եկեղեցին մէջ, քարոզեց Տ. Գէորգ Վրդ., ներկայացնելով յանդկնութիւնը օրուան սուրբին, պաշտպանելու համար իր կրօնքը. նույրումը՝ սրով անիկա տրամադրեց իր պանուական ժագուամբ տարածումը մին համար քրիստոնէական հաւատքին:

* 10 Հոկտ. Կիր. — Տօն Վարազպ Մրոյ Խոչին, երէկ երեկոյին՝ ՀՀրաշափառով մուտքը, այսօր՝ առաւտօնեան ժամերգութիւնը կատարուեցաւ ի Ա. Յարութիւն: Ա. Պատարագը Ա. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցին մէջ մատուց Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. որ և քարոզեց «Զի ճառ խաչին, կորուսելոցն յիմարութիւն է, այլ քրիելոց մեզ՝ զօրութիւն յիմարութոյ ընարանն օրուան տօնին աւանդութիւնը ներկայացնելով. ցոյց տուառ որ Եկեղեցին հաւատացնեալներու մէջ կինզանի կ'ուղէ պանել խաչին խորհուրդը, Ու մարդիկ իրենց կիանքը պէտք է վարեն խաչին ստուերին մէջէն:

* 17 Հոկտ. Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ. քարոզեց Տ. Նորայր Վրդ., Շիբարան Արուք, խաղաղութիւնը արարէք և Առառուած խաղաղութեան և սիրոյ Եղիշեի ընդհանութիւնը. ցոյց տուառ թէ մարզիկ սրբան հեռու են իրենց հազիներուն մէջ ընդունելէ այդ Առառուածը: Մարզիկ սիրոյ են խորհութեան, շարութեան, խարիբայութեան, բայց քրիստոնեային հաւատքն է թէ ի վիրջոյ հաստատուի պիտի աշխարհի մէջ խաղաղութիւնն ու սէրը հշմարիտ Առառուածը:

* 23 Հոկտ. Եր. — Տօն Մրցոց Թարգմանաց Վարդպահաց, Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ. քարոզեց Տ. Նորայր Վրդ., ներկայացը նելով կերը Թարգմ. Վարդպահաներուն Ա. Գրիգի թարգմանութեան, կրօնական, պաշտում ի բ-

մացական հետաքրքրութիւններու տեսակետով: * 24 Հոկտ. Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութիւն, քարոզեց Տ. Պարզեմքը, «Եւ մի տանիք զմեկ ի փորձութիւն» ընարանով, ցոյց տուառ աղօթքին գերը մարդու կեանքին մէջ, անիկա սրբան հաւագանդութեան, ձաւայութեան ոգի մը ի յայտ կը բերէ աղօթքովին մէջ, նոյնքան ներքործարութ ուժ և զօրութիւն կը զառնայ անոր հոգեկան, իմացական, փիզիքական ալ կարողաւթիւններուն զարգացման, անումին մէջ: Աև ատար համար, պէտք չէ ձանձրանալ աղօթիէ:

* 7 Նոյեմբ. Կիր. — Գիւտ Խաչ. երէկ երեկոյ ՀՀրաշափառով մատքը ի Ա. Յարութիւն կատարուեցաւ հանգիստականութեամբ Գիր. Տ. Արտաւազ Արքը Արքունիքների, որ Արքական Պատրիարք Հօր Հրամակութիւնը կրօնական մէջ մատուց Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. որ և քարոզեց «Զի ճառ խաչին, կորուսելոցն յիմարութիւն է, այլ քրիելոց մեզ՝ զօրութիւն յիմարութոյ ընարանն օրուան տօնին աւանդութիւնը ներկայացնելով. ցոյց տուառ որ Եկեղեցին հաւատացնեալներու մէջ կինզանի կ'ուղէ պանել խաչին խորհուրդը, Ու մարդիկ իրենց կիանքը պէտք է վարեն խաչին ստուերին մէջէն:

* 17 Հոկտ. Կիր. — Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յակոբ. քարոզեց Տ. Նորայր Վրդ., Շիբարան Արուք, խաղաղութիւնը արարէք և կատարուած խաղաղութեան և սիրոյ Եղիշեի ընդհանութիւնը. ցոյց տուառ թէ մարզիկ սրբան հեռու են իրենց հազիներուն մէջ ընդունելէ այդ Առառուածը: Մարզիկ սիրոյ են խորհութեան, շարութեան, խարիբայութեան, բայց քրիստոնեային հաւատքն է թէ ի վիրջոյ հաստատուի պիտի աշխարհի մէջ խաղաղութիւնն ու սէրը հշմարիտ Առառուածը:

Ա. Պատարագի աւարտումին կազմուեցաւ մեծանցէս թափօր Քիւստոսի Ա. Գրիգի մանին չուրջը, հանգիստականութեամբ Գիրաշնորհ Սըրբազանին:

— 9 Նոյեմբեր Երեքշարթի ցերեկին, Գիր. Տ. Արտաւազ Արքունիքը, Սիւրբեկեան վերապարձաւ իր Առաջնորդական պաշտոնին ի Պէյրութ: